Ն. 5001 = 1882 ՕԳՈՍՏՈՍ 3 ՍԱԼԸ — 23 ԻՒՆՍԻԻ ՍԷՆԻ — ԱԼԱՖՐԱՆԿԱ. ՕԳՈՍՏՈՍ 15 ՍԱԼԸ = Ն. 5001

ԳԻՆԵԱԼԱՐ

Իսթանպոլ իչին սէնէվի մէֆիա 10
Ալթը այ » » 5
Իւչ » » » 2½

Թաշրալար իչին մէֆիտիէ 10
Ալթը այ » » 5
Բոսֆոր իւբէթի պիզէ այիտ տիր։

Անահտամի Էֆիտար

ՄԻԻՆԱՏԻ ԷՐՃԻԵԱՍ

ԻԼԱՆԱԹ

Գիրինճի տէֆա իչին սաթը 3 ղ.
Իքինճի » » » 2 »
Իչունճի » » » 1 »
Իլան արասընա գօնդերմաեան իլանաթ ու իխթարաթըն սաթը 5 ղ.

Իսթանպոլտա, Դարաթաս Բէյնէլիլէ պազարընտա Ն. 41 իրսի խանընտա։

20 ՓԱՐԱ.

1298 ԱՒԳՈՍՏՈՍ 3 — ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԵԱԶ ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ — 1299 ՐԱՄԱԶԱՆ 3.

20 ՓԱՐԱ.

ԻԽԹԱՐ

Գիր Թարաֆտան Տիւսթուրուն այրըճա չըդարմագլըգտա տէրքեար օլան մէսարիֆաթը միւշքիլաթընը, վէ տիկէր Թարաֆտան տախի, Թիւրքիւեամըզտա, Նիյմէթի գավանին ու Նիզամաթտան մահրում հիչ պիր միլլէթ գալմամըշ օլմասընը, վէ ուժում խալգըմըզընը, պու մահրումիյէթ սէպէպինտէն հէր կիւն տիւչար օլմագտա պուլունուղու զտար ու զարարը քիւլլիեի կէօրմէքտէ օլտուղումուղ կիպի, պու կիտիչ պէօյէ կիթտիքճէ, քիմսէ չըզըպ տա պու իլլէթի մախուֆէէ պիր տէրման իտէճէկինէ տախի իւմիտլար պուլունամատըզմըզտան, պու պապտէ տախի միլլէթիմիզէ պիւեիւք պիր խըտմէթ իթմէքլիկի նիյէէթ իթտիքտէն պաշգա, հէր քէսէ միւմքին մէրթէպէ գավանին ու Նիզամաթը տէվիէթի, լիսանը Թիւրքի իւզրէ (չունքի ասըլ էլդէմիրէէթ Թիւրքճէսինի պիմէքլիքտէ տիր) օգուտ. տուրմագըզդ էմէլ վէ արզուսիյլէ, հէմ բէյտէր ըէյ զաղէթամըզտա տէրճ իթմէքլիկէ, վէ հէմտէ զաղէթամըզդն ֆիյեաթընը, էլտէն սաթը իչին, 20 բարաեա ինամիքլիկէ զարար վէրմիշիզ տիր։

Ղաղէթամըզ հէր նէ գատար, վաղթ ու հալին կիտիշինէ ուեարագ, հէր սընքֆ իչին պիր դօյայըզ օլմագ նիյէէթիյլէ, էլտէն եիկիմիշէր բարաեա սաթըլաճագ իսէ տէ, կէրէք թաշրալար վէ կէրէք խթանպոլ իչին ապանէլիք ֆիյեաթը չիմտիքի հալ էսկի հալինտէ զարաճագ տըր, ֆագաթ, զաղէթամըզ հէր կիւնքի բոսֆորտարա եէթիշտիրիլէպիլմէսի իչին, արթըզ պունատան սոնրա սապահլարը սաթ 4 տէ չըզարըլաճագ օլուպ, վէ վէ պաղը թէյէկրաֆ վէ սայիր հէր կիւնիւն եէնի զուհուր իսէն հարտալարի եէթիշտիրիլէմէեէճէկինտէն, հէր կիւն սաթ 8 տէ պիրէր քիչիք իլավէ չըզարըլարագ, ապանէ պուլունան զաթլարա մէճճանէն վիրիլիպ, վէ սայիր խթէեէն զաթլարա տախի 10 տը բարաեա սաթըլաճագ տըր։

Ուժարըզդի, պու խըտմէթիմիզ հէր քէս նէզտինտէ թագտիր գըլընարագ, օգուեան զաթլարըն չօզարմասընա զայրէթլէ, թէչվիդե հիմմէթ իլլեեճէքլէր տիր։

Թագիսթիյլէ հէր կիւնքի իլավմիզ, ֆէրտասը կիւն զաղէթասընն իչ թարաֆընա տէրճ իտիլէճէք իսէ տէ, պու կիւն միւսթէսնա օլարագ սոն եիզտէ տէրճ իտիլմիշ տիր։

Ղաղէթամըզճա լաղըմ կէլէն խալահմըլար թէճրիպէ իլէ կէօրիլմիւճէճ, վէ տօսթլար թարաֆընան իխթարա հիմմէթ օլունտուղճա, իճրաաթնա սայ ու ղայրէթ իտիլէճէք տիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

Լօնտրա 12 օգոստ.

Իսկէնտէրիեէտէն վարիտ օլան թէլէկրաֆնամէլէր, տաանիշին պէրքէմալ օլտուղունու, վէ իբի թարաֆտան տա ասլա հարեաքատթը ասքէրիեէ իճրա օլունմատըզընը խապէր վէրիեօրլար։

Պաթավիա վէ Իգէրիա նաման նագլիեէ վարօրլարը պու սապահ Իսկէնտէրիեէեէ վասըլ օլտուլար։

Լօնտրա 13 օգոստ.

Գէրլինտէն տլընան թէլէկրաֆնամէլէրտէ, Ինկիլթէրրա իլէ Թիւրքիանընն Մըսրտա միւթթէֆիքէն հարեքէթ իլլէմէլէրի հագգընտաքի գարարընը Ալմանիա հիւքիւմէթի թարաֆընտան քեամիլէն թատիգ օլունտուղու պէեան օլունմուշ տըր։

Ալմանիա, Ինկիլթէրրանընն գանալ իւզէրինտէքի հուգուգ ուվանիէթինին քէսպի գուվվէթ իլլէմէսինէ մուխալիֆէթ իթմէեէճէք տիր։

Պու էնտատ միւթթէրիկը գաբըզլար իլէ դարաեա չըգմըշլար տըր։

—

Ճէրիտէի Հավատես դաղէթասը տիւնքի նիւսխէսինտէ, հիւքիւմէթի սէնիեէ թարաֆընտան Արապի բաշաեա թէրքի սիլահ իլլէմէսի էմր օլունտուղունու պէեան իտիեօր։

—

Ինկիլթէրրա իլէ եարըլաճագ մուգավէլէի ասքէրիեէ մատտէսի հէնուզ գարարկիր օլմամըշ տըր։ Պաեխի իխթիլաֆ օլան խուսուսաթտան պիրի տէ գօմանտանլըզընը քիմէ իհալէ օլունաճագը մատտէսի ծուպ, էվվելճէ Խըտիվ հազրէթլէրինէ իհալէսի թասավվուր օլունմուշ իսէ տէ, սոնրա պու թասավվուրատան վաղ կէչիլմիշ իմիշ։

—

Սըրպիսթանա թէրք օլունան մահէլլէրտէքի արազիի վագֆիեէ վէ էմիրիեէեէ աեիտ խուսուսաթը թէսվիեէ իթմէք իւզէրէ թէշէբբիւլ իթմիշ օլան գօմիսիօն ըէեսի Ալի պէյին եէրինէ, Թէհրան սէֆարէթի Սէնիեէսի պաշ քեաթիպի Իսմայիլ պէյին թայինի օլունտուղու սէսմուտուր։

Միւսթէֆի Ալի պէյ տախի, Տաքէս էֆէնտինին ուժուրու չէրիեէ վէ վագֆիեէեէ մալիւմաթը օլմամասը հասէպիլլէ, օնուն եէրինէ Գարատաղ գօմիսէրիկինէ նասպ օլունաճագ իմիշ։

—

Թօրխանէի ամիրէ, մէնսուպաթընտան, վէ իսթիհբեամ ալաեը նէֆէրաթընտան Պէքիր նամ քիմէնէնին միւսթէհիր պուլունտուղու խանէ, կէչէն աղշամ Դալաթատա վուգու պուլան եանկընտա միւհիթէրէք օլտուղու սըրատա, մէրդումի խանէսինտէ պուլունան պաղէրլարը դուրթարմագ իւզրէ դուեուեա ամմըշ օլտուղունտան, էվվելքի կիւն պէլինէ պիր իր պաղլանըպ, մէղրիր դուեուեա ինէրէք, ղիրը օլունան պաղէրլարը չըզարմագ իսթէմիշ իսէ տէ, իր գըրբըլըպ տիչտիկինտէն, ֆէրեատա պաշլամըշ, վէ պու արատա օրատան կէչմէքտէ օլան Ուն-գարան թուլումաճըլարընտան Մուսթաֆա, մէրդուման ֆէրեատընը իչիտէրէք, թախլես իլլէմէք իւզրէ, հէման պիր իր պաղլանարագ, վէ էլինէ տէ պաշգա պիր իր տլըպ, գուեուեա ինմիշ իսէ տէ, էլինտէ պուլունան իրին ուճունու գաչէրտըզընտան, քէնտի պէլինտէքինի չէզիպ, Պէքիրին պէլինէ պաղլամըշ, վէ եօղարը չէքտիրմիշ, վէ լաբին գուեու սըճագ, վէ հավա ալամամագտա օլտուղունտան, քէնտիսինտէ թագտի գալմաեըպ, տիւչիւպ պաեըլմըշ, վէ տէրագատ գուեուճուլար ճէլպ, լունարագ քէօրիկէ հավա ալընըպ, տչաղըեա ատամ էնտիրիլիրէք չէգարըլմըշ իսէ տէ, պիչարէնին թէրքի հաեաթի իթմիշ օլտուղու կէօրիլմիշ տիր։

—

Տարիւս սէատէթ իլ Շէրիֆէ ադասը Հաֆըզ Պահրամ ադա հազրէթլէրի, Եըլտըզ սէրաեը ալիսինտէ ինչա օլունան գրչյանընն ինչաթընա նէզարէթ իլլէմէկէ մէմուր իտիլմիշ տիր։

Միւչարիլէյհ հազրէթլէրի, Տօլմա-Պաղչէ սահիլսէրայը Հիւմայունտա վուգու պուլան թամիրաթա տախի նէզարէթ իլլէեճէք տիր։

—

Բաղար կիւնիւ, Եէնի-Բէյտէ Ինկիլթէրրա սէֆարէթխանէսի ատաշէ մէմուրլիյինտէն Դոնթ Բիղանինին մախաբիմ Մ. Շ. Բիղանի լէ, Եունան սէֆարէթի սապգ պաշ քեաթիպի միւթէվէֆա Մ. Ժ. Գալէրեինին քերիմէսի մատմուազէլ Սոֆի Գալէրեինին նամզէտլիք զիյնէթի իճրա օլունմուշ տըր։

ՐԱՄԼԻՀ ՄՈՒՀԱՐԷԳԻՆ

—

Ինկիլիզ զաղէթալարընտա աթիտէքի թէլէկրաֆնամէլէր կէօրիլմիշ տիր։

Իսկէնտէրիյէ 5 օգոստ.

Բամլիհ դուրպինտէ վուգու պուլան մուհարէպէյինին նէթտեեճի մուճիպի մէմուրիյէթ տիրլիր։

Հիւճիւմ, չըմէնտրֆէր խանթը իւզէրինտէ, սահ 4 տէ պաշլանըլմըշ տըր։ 60 ընճը Բիֆլ նամ ալայ գանալ պուեունտա իլէրլէմիշ օլտուղու կիպի, Սաութհ Սմաքֆորտշայր-Բէճիմէնդ նամ ալայ իլէ, պարկիրլէրէ բաքիպ օլմուշ պուլունան բիեատէ ասքէրի տախի դանալը օ պիր թարաֆընտան իլէրլէմիշլէր տիր։

Տիւչմէնին էօնտէ պուլունան պիճիմճէ ասքէրի, թուրմուշ օլտուգլարը մէվգըբը թէրքլէ, կէրի չէքիլմէկէ մէճպուր օլմուշլար տըր։ Արապի բաշանընն իտարէսինտէ գալմըշ օլան ասքիրէն, Դաֆէրտօվար էօնլէրինտէ պուլունան տէօրթ թապուր բիեատէ, վէ տէօրթ պէօլիկ սիվարի ասքիրի, պիր գաչ թօփլար իլէ պիղիմ (Ինկիլիզլերին) ասքէրիմիզէ իպարազը մուգավէմէթ իթմիշլէր իսէ տէ, Ինկիլիզ ասքիրի թարաֆընտան աթըլան կիրլէր սանէսինտէ, բէք աղ միւտատէթտէն Արապլար սէս չըզարամանաճագ պիր հալէ կէլմիշլէր տիր։

Վաղտա, Ինկիլիզ ասքիրինէ պաղը մէրթէպէ զուեարթ վուգու պուլմուշ իսէ տէ, ասքիրի մէրկումէնին քէմալի խթիդամէթ ու մէթանէթի իւզրէ հարեքէթ իլլէմիշ օլտուղլարը ասլա ինքեար օլունամազ։

Իշպու նիմանիշինտէն մաղսէա, տիչմէնի, էօնտէ պուլունան ասքիրի իլէ թօփլարընդն միդտար ու գուվվէթինի անլարմազտա մէճպուր իլլէմէք օլտուղունտան, մաղսէտի մաղսուտա վասըլ օլունմուշ տուր։

Ժէնէրալ Ալիզընըն գօմանտասը թահթընտա օլարագ, չըմէնտրֆէր խանթը լուզէրինտէն, տիչմէն իւզէրինէ հիճիւմ իլլէեն ասքիր, Արապլարը Դաֆէրտօվարա տօղրու սիւրմիչլէր տիր։

Տիչմէնին զաեաթը հագգընտա հէնուզ հիչ պիր մալիւմաթ եօգ տուր։

Ինկիլիզլերին էլինտէ բէք չօգ մէճրուհլար վէ էսիրլէր գալմըշ տըր։

—

Ինկէնտէրիեէ 6 օգոստ.

Ժէնէրալ Ալիզընը, կէօրմիշ օլտուղու մաղթուլար իւզէրինէ հիսապ իտէրէք, տիչմէնին զաեաթընը 300 նէֆէր գատար օլտուղունու թախմին իլլէեօր. ատաքիրի միւսթահֆըզէտէն պիր զապիթ իլէ 14 նէֆէր էսիր իտիլմիշլէր տիր։

Էսիրլէրին պէեանաթը, վէ Ինկիլիզ զապիթանընն թէֆթիշմաթընա նազարէն, Արապի բաշա թարաֆընտան մէյտանը հարպտա սէվգօլունան ատաքիր 1200 քիշիտէն միրէթթէպ պիր ալայ բիեատէ ատաքիրի իլէ, 900 նէֆէրատէն միրէքքէպ պիր միւսթահֆըզին ֆըրգատընտան իպարէթ իմիշ։ Էսիրլեր, Արապի բաշանընն օրտուսունտա, միչարիլէյհտէն բէք պիւեիւք պիր մէճմունիյէթսիզլիք մէվճուտ օլտուղունու պէեան իտիեօրլար։ Պունդարընն սէօղիւնէ իթիմատ օլունմագ լաղըմ կէլիր իսէ, Արապի բաշանընն Դաֆէրտօվարտա պուլունան դուվվէթինին մէճմուի միպտարը, 4 ալայ բիեատէ, պիր ալայ սիվարի, պիր ալայ թօփճու, վէ 4—5000 նէֆէր տէ պէտէվիտէն իպարէթի իմիշ։

Տիչմէն, Ինկիլիզ ասքիրինին հիճիւմիտէ թուրմուշ օլտուղու մէվգըլարտան դայմամըշ իսէ տէ, չալըլար վէ դուլիպէլէր, վէ պաղը նօգթալարտա տախի Ինկէնտէրիեէտէն ֆիրար իլլէտիկի վագթ աեատաէճէ հէօճիւմու, օտուղու արատալարտան թէչքիլ իլլէտիկի մէթէրիալէր արդալարընտա կեղէնմիշ տիր։

—

Թան զաղէթասընը, Ինկէնտէրիեէտէքի մուխպիրինէն ալմըշ օլտուղու թէլէկրաֆնամէլէր տիր։

Իսկէնտէրիեէ 7 օգոստ.

Պու կիւն, Ինկիլիզ ասքիրի, ճիւմատա իրթէսի կիւնիւ թէֆթիշ իլլէմիշ օլտուղլարը խաթթ իւզէրինտէ, եէնիտէն պաղը թէֆթիշաթի իճրա իլլէտիլէր։

Թարաֆէյնտէն պիր դաչ բարէ թօք իլէ, պիր դաչ էլ տախի թիւֆէնկ ատըլտը։

Իսկէնտէրիեէ 8 օգոստ.

Մահէլլիմիզ մանթպուսաթ իտարէսի, քէչիտէ իլլէմիշ օլտուղում ուն թէլէկրաֆնամէլէրին մահլիսի, էվվելճէ բուխաթիմը թահսիլ իլլէմէքտիրին, խայլիճէ թաղիր իլլէմիշ տիր։

—

Հազիրանընն օն պիրինտէն ալմըշ պիր կիւն վատէլի Օսման պիրտաէրլերի իմզասը իլէ, Տէր ալիեէտ, Հասըրճըլար իչինտէ, Պէքիր աղա գատէ հաճի Մէհէմմէտ էֆէնտինին, էմրիմէ, էօտէմէսինէ օլան եիւզ էլլի իրաղըգ պիր գրիա բոյիչա, Հալեպտէն կէլիպ, կէչէն ճումատա իրթէսի կիւնիւ գապը իթմիրթմէք իւզրէ իբքէն, գաղսէն Զաքմագճըլար եօզուչունտա զայ օրմուշ օլտուղունտան, մէրդումա լաղըմ կէլէն մալիւմաթ վէրիլմիշ իսէտ, մէգրիր բոյիչա քեաղըզը հէր քիմէրին եէտինտէ կէչմիշ իսէ, Քիւչիք եէնի խանատա 7 նիմէրլու օտամըզա կէթիրտիկինտէ, լաղըմ կէլէն պախշիշի իթա օլունաճագ տըր։

Ա...ոստ. Օ...ն...

—

Ալմանիա ամսվան ֆէխիմէսինին Տէրիսատաէթ սէֆիրի Մ. ոբ Հիրշֆէլտին մատամատը Պօղոզ-իշինատէ. քի սէյֆիյէէրինատ էվվէլքի ազ. ջամ պիւնիւք պիր զիւռաֆէթ վերմիշ, վէ պու զիւռաֆէթատ սիֆէ. բա, վէ մատամալարը.յա, խըտմէթի ասքէրիսէ վէ միւլքիսէի ամվլէթի Ալիսէտ միւսթախամ պիլճիւմէ Ցլմանիալը զապթան, վէ մէմուբ. լար, վէ Պօղոզ իչի միւթէպէր ֆա. միլիալարընատան պազը զէվաթ հա. ղրը պուլունմուշտար տբը։

—

Պէյլութատա Մահմուտ իսմինատ պիր միւսլիման գաթլ օլունմուշ, վէ նաչը սօղ ազատա պուլունմուշ տբը։

Ռիվանէթէ կէօրէ գաթիլ պիր խրիսթիանա իմիշ,

Պունուն իւզէրինէ խայֆա պաղը մէրթէպէ հէնէճան վէ հիտատէթ էսէրլէրի կէօրիւլմիւշ իսէ ատ, համա օլսուն պիր՝ կէօնա սուլ հալ վուգու պուլմատըղընը Ղ.ադրթ եա. ղընօր։

Հիւքիմէթի մահէմլինէ թէատ. պիրի ինկիլաթիրէնէ թէշէպպիւս իթմիշ օլսա, օն օն իրի քիշի թահ. թը իսթինթաղա ալընմըշ իմիշ։

Ֆրանսանըն Մըսրըտաբի ասնան. մատը զամանատանը ամրալ Դօնրատ, Ֆրանսա պահրիսէ նէզարէթինատէն ալատը էմր իւզէրինէ, Պէյլութա թէրիզ նամբնատա պիր զըթա ֆիբ. զաթին կէօնտէրմիշ տիր։

Խթբրն Էքսրբէս պու վաղրատա պիր աղ զիւռատէճ էհլիմիյէթ վերէրէք, պունուն Սրապի բաշա. եա պրադրան սէրպէսթիյէթ սէ. զէպիյէ զուհուր իլլէսիկինի պէ. եան իտիեօր։

—

Էսքինէ միւսլիմէթի մէրքէզ մու. թասարրըֆը Վասա էֆէնտի հաղ. ըէթլերի կէչէն ճիւմատա կիւնիւ Տէ. րիսատաէթէ կէլմիշ տիր։

ԹԻՎՃԻՏԱ

Սու նաղրը Ղալիպ բաշատա բիւթպէի բէֆիսի միբիմիրանի,

Շէհիր էմանէթի սէր միւհէնտիսի Մէհէմմէտ էֆէնտիսէ բիւթպէի սանիսէ սընբֆը միւթէմատիղի,

Շէհիր էմանէթի մէճլիսի ազա. սընատան Անատն էֆէնտիսէ բիւ. պէի սանիսէ սընբֆը միւթէմատիղի,

Մարտին մութասարրըֆըղը Ռու. մէլի Պէյլէրպ՛յիկի բանէսիյէ Նէճա մութասարրըֆը սապրդ Ապտիւլ Ղանի բաշա հաղրէթլէրինէ,

Հէլէ մութասարրըֆըղը Մարտին մութասարրըֆը սապրդ Սալիհ պէյ էֆէնտիսէ,

Մէքթէպի Սուլթանի էտիպիյեա. թը Արէպլիսէ մուտիրիմի Զիհնի պէ. յէ բիւթպէի սանիսէ սընբֆը սա. նիսի,

Մէքթէպի մէղբիւր տախիլի. սէ միւտիրի Դալավաս էֆէնտիսէ բիւթպէի սանիսէ սընբֆը սանիսի,

Մէքթէպի Թըպպիսէի Միւլքի. սէսէն պա չէհատէթնամէ չէղըպ, իւչիւնճիւ օրտուի Հիւմատուն եի. կիրմի պիրինճի տրաբընըն իւչիւն. ճիւ Թապուրու Թէպապէթինէ Թայ. սին դրլընան Ազիֆ էֆէնտիսէ բիւթպէի սանիսէ,

Էվկաֆը Հիւմատուն Նէզարէթի ճէմիլէսի Թարաֆընատան սու դամի. սիօնունա մէմուր Նազիֆ էֆէնտի. սէ բիւթպէի սանիսէ սընբֆը սա. նիսի,

Դամիսիօնու մէղբիւրա մէմուր Օսման էֆէնտիսէ բիւթպէի սանի. սէ սընբֆը սանիսի,

Սու նէզարէթի քեթիպի Էմին էֆէնտիսէ բիւթպէի սանիսէ սընբ. ֆը սանիսի,

Շէհիր էմանէթի մէճլիսի ազա. սընատան Նէշաթ էֆէնտիսէ բիւ. պէի սանիսէ սընբֆը սանիսի,

Շէհիր էմանէթի մէճլիսի զալէմի միւմէյիզի Ահմէտ էֆէնտիսէ բիւթ. պէի սանիսէ սընբֆը սանիսի,

Շէհիր էմանէթի մէճլիս զալէմի միւմէյիզի Սբրրի վէ Բաբիֆ պէյ. լէր իւհտէլէրինէ բիւթպէի սանիսէ սընբֆը սանիսի,

Տիեարպէքիր միւլքէթի տախի. լինատ Սէյլէման զաղասը դալիսա. զամբզը, Տէհատին զաղասը դայի. մաղամբզընատան միւնֆասըլ Մէ. հէմմէտ Նէճիպ էֆէնտիսէ,

Տէրիսատաէթ պիտաէթի մահ. քէմէսի իրինճի հուզուզ տայիրէ. սի ադալբզը, մահքէմէի թէմիզ հուզուզ տայիրէսի պիրինճի զապթ քէթիպէսինատէն Վահրամ էֆէն. տիսէ,

Պաղտատ միւլքէթի պիտաէթի մահքէմէսի իրինճի հուզուզ տա. յիրէսի բիեատէթի, Սինօպ միւ. սաֆիր ումմումի Հաւավինի սապրդ Մահմուտ Սուպհի էֆէնտիսէ,

Պէնկազի միւսէֆիրի թիճարէթ մահքէմէսի բիեատէթի Գօզան նէ. ֆապէթինատէն միւնֆասըլ Ահմէտ Ռիֆաթ էֆէնտիսէ թէվճիհ պույ. րուլմուշ տբը։

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՔԵԱՐ

ՆԱՄԱԿ Դ.

Կ. Պոլիս, 2 օգոստոս 1882

Մեծ. խմբագիր

Երբորդ նամակովիս Թէրճէմա. նը էֆքեարի իւր պատկանած կրօ. նային հասարակութեան, միանգա. մայն մեր ազգային շահերը պաշտ. պանելու անկարելութիւնը հաս. տատել ետու, հետևցուցած էինք թէ, մեր ազգային շահերը պաշտպանելու մասին իւր ցոյց տուս. ած վեհաձանութիւնն անկեղծ չկրնար ըլլալ՝ ուստի բաց էինք թէ Թէրճէմանը էֆքեարի սոյն կեղծիքը միշտ մեր ազգին ՁԼատա. կար եղած է, և զայս առանձին յօդուածով մ'ալ հաստատել խոստ. ացած էինք։ Ահա՝ այս անգամ խոստումիս կը կատարեմք։

Քանի որ Թէրճէմանը էֆքեար մեր ազգային շահերն իր պատկա. նած կրօնային հասարակութեան շահերուն հետ՝ զերպով չէ կարող պաշտպանել, բնական է որ մէկին շահերը միւսին շահերուն պէտ զոհ, և երկուքին՝ որ զոհը զոհելը բնական բլլալուն տարակոյս չկայ. ըսել է թէ իւր ընթացքը մեր ազգին նկատ. մամբ կեղծ է, և իւր՝ ի զործ դրած կեղծիքը մեր ազգին ՁԼատակար բլլալն արդէն հաստատել ճշմար. տութիւն մը կրնայ համարիլ։

Բայց մեք կուզեմք խնդրոյն մէջ ալ մանրով չշոշափելի կերպով ցոյց տալ այդ Ձլատները։

Թէ ինչ ընթացք բռնած է Թէր. ճէմանը էֆքեար իւր լրագրական պաշտօնը կատարելու մասին. նախ այդ աչքի առջև բերեմք, որ կը. նայ սազ ուշել ամեն բան պարզե. լու։

Անվիճելի իրողութիւն մ'է թէ, Թէրճէմանը էֆքեար՝ ազգային ա. մէն տեսակ լուր առանց քնարու. թեան անխտիր իւր լրագրին մէջ կը փութայ հրատարակել, իբրև թէ ազգին ծառայութիւն մ'է որ կընէ։ Ինչ հեռանք ունեցաւ և ունենալու վրայ է իւր այս անխտ. հեմ, կամ աւելի ճիշդն ըսելու համար, իւր այս նպատակաւոր ընթաց. քը։ —Հարկ չկայ ըսելու թէ ճիշ. վիթ Թերթին սոյն կեղծ փութա. ջանութիւնը ազգին շահերը վտան. գելէ ուրիշ բանի չծառայեցին։ Թէ ինչպէս։ — ճիշվիթ Թերթն առանց նկատի առնելու ժամանակին պա. տեհութիւնն ու անպատեհութիւնը վտանգաւոր հրատարակութիւններ կընէ և այն իսկ անպատշաճ ոճով և յախուռն լեզուով, (զորս նոյն իսկ ազգին շահուն համար կզգու. շանամբ մէջ բերել...)։

Կրնան դանուիլ պարզամիտ ըն. թերցողներ, որք չկարենան ճիշ. վիթ Թերթին հրատարակութեանց նպատակին խելամուտ լինել, և ոչ ալ պատճառելիք ՁԼասը գուշակել. բայց խելահաս ընթերցողք իսկայն կը հասկընան թէ Թէրճէմանը էֆ. քեար ճիշվիթ և անողոք Թերթն ազգին սիրտը սուր կը մղէ իւր այդ անպատեհ և անպատշաճ հրատա. րակութեամբքը որք ուրիշ նպա. տակի չեն կրնար ծառայել՝ բայց եթէ Օսմանեան բարեխնամ տէրու. թեան վատահութիւնը վերցնել այն Հայ ազգին վրայէն, որ բաղում դարերէ 'ի վեր իւր անդրդուելի հաւատարմութիւնն անժխտելի վար. ձերով ապացուցած է։

Ահա՝ ճիշվիթ Թերթին ազգին ՁԼասուն ապրելու, միանգամայն իւր նպատակին հասնելու մէկ միջոցը։ Իսկ ուրիշ մէկ վատթարագոյն մի. ջոցն ալ ազգին ամեն տեսակ զար. ծերը (ըրածներն ու ընելիքները) և շատ անգամ անհիմն ենթադրու. թիւններ անխտիրաբար, կամ աւելի ճիշդն ըսած ըլլալու համար ճիշվիթական մանաւոր դիտամբ հրատարակելն է։ Ո՞վ կրնայ ուրանալ թէ ազգային պաշտօնական մար. մնոյ և ազգօգուտ ընկերութեանց բոլոր ըրածներուն և ընելիքներուն տարաժամ հրատարակութիւնքն ևս առաւել անհիմն հրատարակու. թիւնքն, անդարմանելի ՁԼասներու պատճառ չեն ըլլար։

Իսկ թէ ո՞վ կամ որք են, որք ազ. գային պաշտօնական շրջանակի մէջ տեղն ունեցած ամեն տեսակ գոր. ծերն ու խորհուրդներն անմիջապէս կը հաղորդեն Թէրճէմանը էֆքեար անուն հայկազգային շահերու գոր. ծիքն եղող Թերթին. ազգին դա. ւաճաններն են այդ անձինք ո՛յք պ. ալ են, և պէտք է որ խստիւ պատ. ժուին։

Մեր ազգային Թերթերը, իբրև Հայ Թերթեր, 'ի խղճէ և 'ի բնութենէ իրրև Հայաստանեայց եկեղեցւոյ և Հայոց ազգին շահերը պաշտպան. լու նուիրական պաշտօն ունեցող ազգային Թերթեր, տարակոյս չկայ թէ անկեղծաբար իրենց պաշտօնը կատարելով, խոհեմութեամբ և չար. ՁԼահայեցութեամբ կը գործեն, որ. չափ որ կարող են. և թէպէտ իրենց մէջ ազգային խնդրոյ նկատ. մամբ մերթ ընդ մերթ անհամաձայ. նութիւն տեղի կունենայ, այսու ա. մենայնիւ ազգային կենսական խնդ. րոյ մէջ իսկոյն կը համաձայնին և միմիայն ազգին շահն ու օգուտը կը խորհին ու կը պաշտպանեն. քան զ. ըստ սկզբամբ համաձայն են նոքա իրարու. այսպիսի պարագայներու մէջ անկարելի է որ Թէրճէմանը էֆ. քեար, իբրև հակազգային շահեր պաշտպանող Թերթ, կարենայ ա. նոնց պէս ՁԼուել, ՁԼուրհել և ՁԼրծել. իսկ նոյնպիսի պարագայներու մէջ օրափ որ նա ալ անոնց համամիտ երևնալ ուզի, կեղծիքէ, և պէտք է զիտ. նամք թէ ո՛ր և է միջոցով իր թա. քուն նպատակին պիտի ծառայէ...։

Ն. Դ.

ԹԱՂԱՍ ՎԱՐԴ-ՊԱՏՐԻԿԵԱՆ ՄԷՐԹԷՊԻ

—

Շաբ. ամիսէ թէշէքբիւրնամէ. ելի տախ մա մէՄՈՒՆԻՆԷ վէ մա մէսէրբէթ ատրճ ու պէեանէ մու. սարատի պիրլէ, միւղիգա տէրսի հաղդընատա տէրքեար օլան բէճա. մըզը տախի թէքէրբիւր իտէրիզ։

21 Յուլիս 1882 Թարատ

Միւէլլիֆ,

Դատապարտեալ եօդարը մահէլէ Վարդ Պատրիկեան դըզ մէքթէպի. նին իշպու 82 սէնէսի, պիրինճի վէ իքինճի իմթիհանլէրինատէն պագրի. ենէ վէ տէվամի օլարագ, մահը հա. լին ասղուզընճու բաղար կիւնիւ սատի ատօրթատէն ասղուզա գա. տար միւթէմատիսէն պէչատի իմ. թիատատ իտէն իւչիւնճիւ տէֆա օ. լարագ մութանթան սուրէթատ իճ. բա ղըլընան իմթիհանլէրինին նադ. ՁԼընը հավի, իշպու վարագբարէյի

ԹՈՒՃՏԱՆ ԴՐԶԱՐ

—

Եչի պիթիրմէզլիկ պաղընը։

—Թա պու կիւնատէն իճապը իճ. բասընա պաշլաեաճաղըմ տբը։

—Եկէր օլ պապատ եէնիտէն պիր վաղա տահա զուհուր իտէր իսէ, հէման անինատ պանա խապէր վիրմէլիսինիզ...

—Տաղբդասընատա խապէր վիրի. լիր, մատամ զանթէս։

Մէրդումմ աեաղա դալդաբ, քէ. մալի թաղիմ իւղրէ մէրդումէնի սէլամլաբը, վէ պատէհու զանադ. ատան ատշարը ՁԼղաբ։

Դանաղընն դարՁբընատա պիր ատ. ԼԼբ պիր արատա, վէ ատբունինատ տախի զայէթլէ ինճէ վիճուալու վէ թիյրիւղ պիր ատլիդանլը, էլինատ սիկարա թիւթատիրէրէք, լեհճէ. սինատէն պէ.բլէեէ պէ.բլէեէ ճանր ուրՁբլմաղատէ օլատուզուն.քեաբ սլիր հալատ պէ.բլէմէ.քատ իտի։

Դանաղատան ՁԼղան մէրդում եա. դանճբ մէղբիւբ արատաեա տօղ. բու կիթատի, դարուսանու աչաբ, վէ պինատ.քատէն ասնրա, արատա. ճբեա։

—Լավանիեէբ-Սէնթ-Օրօրթիւն սօղաղընատա Ն. 7, հայատ պաղա. ԼԼբ՝ սբՁբ սիրմէլիսին, պոխշիլին պօյճա օլաճաղ տբը, — ատատ։

Արատա ՁՁմանատ պաշլատբ։

Հալիլէ հիքեատէմիզի օգուեան զաթիլբ, մէրդումմն Բէմի Ճամէն ՁՁմուշ օրմանընը անլամՁբ տբրլար, վէ թաղիթիրլէ տիկէր արգատաՁբատ զաթէն մանիմ օլան լը կօս իտի։

—Նա՞սբլ ճանբն սրդբլրը՞ մը, գաֆատաբ, — տէտի Բէմի Ճամէն մէրդումա։

—Էվէթ, պէ.բլէեէ պէ.բլէեէ ճանբմ ՁԼղաբ... էկէր աղ տահա կէլմէսէն բատթլատատաղ իտիմ...։

—Էյ նա՞սբլ, զանթէսի կէօրէ. պիկոլիմմ։

—Հայ հայ, եանընատան կէլիեօ. բում։

—Պիր ՁԼէյ պէճէրէպիրտի՞նմի։

—Մատաղլաճ, ՁՁմանի պէն քէն. տինին խատատ տօսթու օլատամ...։

—Ցիմէ.քատիր քի իշլէր եօլուն. տա տբրլար։

—Իշլէր եօլունատա՞ մը տբրլար, իշլէր պաՁբնը ալըպ դ օշմաղատա տբբ. լար պիլէ... արթբդ պիրլէ հէր քէս պունատան ասնրա, պիրէր ա. դարէթճի նադաբբյա պաղատ՞ ճա. յիղատիր...

121

Նասբլ քի ՁՁմանէյէ դատատ պէ. եան իտիլէն միւքատէմէտէն անբա. ՁԼմաղատա տբբ, մէրդումմ վալիտ դատաբն, մէրդում եաղանճբ իլէ վուգատա կէլէն միւատհապէթինատ, պիեեիւք պիր ֆիւթուրատուզուզ իպրաղ իտէրէ.քատ քէնտիսինին զատթ իտէպիմիշ իսէ ատ, մէրդումմ եա. ԼԼընըզ դալաբդատա իսէ պիթիթին պիւ թիւն մուզայիրի օլմուշատուր, ՁՁօյլէ քի մէճալ ու թաղաթատան քիա. միլէն ատ՞ՁՁիշ տիր։

Սայքի եարբ պայզին օլատուզու թաղատիրատ ուզուն պիր գօլթուզ իւղէրինէ տիւՁԼուպ օթուրմուշ, վէ իքի էլինի եիպլինէ վաղ իտէրէ.ք հէմնկիբ հէմնկիբ աղլամատատ, վէ եավաշ պիր սէս իլի տախի քէնատ. քէնատ՞ՁՁ։

—Աճապա՞, պունճա սէնէՁԼբատէն պէրու ֆիրատուշ բէրատէի տիթն. տա մէսթուր դամբզ օլան մուճիպի մահճուպիկէթ հալ վէ էսրարը. բրմա քեամիլէն վաղբֆ օլատուզու հալատ, պէՁՁէ պիրատէն պիրէ մէյ. տանէ ՁԼղան մէղբիւբ ատէմ, մէղ. բիւբ ատՁՁմէն բիմ տիր...— ա. ճապա Լիսանէլ Վարթանմբ տբբ, — խայբ, մէրդում օլմասբ իհթիմալ. էէն տէկիլատիր, ՁՁինքի, մէրդում ՁՁղ կէնճ տիր, մէղբիւբ հալէբ, օ տօղմաղատան խայլիճճ սէնէՁԼբ էվ. վէԼ վուգու պուլմուշտար տբբ, — ֆիագաթ, պու ճիւմլէ իլէ տախի, ՁՁու տա վար տբբ քի, էկէրՁԼի մէր. գումուն հիՁ պիր ՁՁէյտէն խապէրի օլմուշ օլմատա իտի։ Դիլերին իսմինի տախի պիլմէմէ.քինին իգթիզա իտէր իտի, հալպու քի քէնտի նէզտիմ. ատ, մէրդումմ էպէ դատընը, պունատան եիկիրմի սէնէ էվվէլ պէ. նիմ ճինատէթիմէ իշթիրաք իմմիշ օլմասընը սէՁՁէտիքատէն պաՁՁա, պանա եաղան սէՁՁէյիպ վէ պէնի ալատաթմբզ օլմասընը տախի սէՁՁէ. տի...։

Մէրդումմ պունդարբ տիՁՁիւն. տիք.ճէ, պաղբընը սէՁՁմէկէ, վէ էլէրինի պիր պիրինէ գավուշտու. բարագ տէՁՁինմէկէ պաՁՁատբ։

—Եիկիրմի պէՁ սէնէ էվվէլքի իշլէմիշ օլատուզում պիր կիւնատ վէ պիր ճինատէթ, կիթմէն կէլբինատ պու կիւն մէյատանէ՝ ՁԼղաբն, տաղ. բուսու բէ.ք զարիպ վէ բէ՛.ք տէհ. ՁԼէթատիպ պիր հալ տիր պու, նէ՝ տիմէ.ք տիր եիկիրմի պէՁ սէնէ, տատէթա պիր տոր տիմէ.ք տիր, — տէտի մէրդումմ, — սայքի պիղղաթ քէնտիմ պիլէ ատնատմուշ իտիմ, ՁՁէՁՁէ ֆի, խաթբբմա կէլատի.ճճէ, պէն հիՁ էՁՁէ պիր ՁՁէյ եաբմա. միՁՁբմ տբբ տա, պիր ինֆիրատա ուզբատաղատանբմ տբբ կիպի կէլ. մէ.քատ տիր պանա, — ՁՁ՞ֆ, հաղբ. դաթէն հէ.յատթլու պիր հալ տիր պու, — պիղղաթ քէնտի էվատբմ նէզտինատ պիլէ միւթթէհիմ օլա. բաղ, հիճատբատան ՁՁբղաբբպ կէՁՁէրիմ էՁՁիմէ պաղմաղբզա մէճատ՞ուբ օլաճաղբմ տբբ, — պէն պու տէրատ տատանատատաճաղբմ տբբ, վէ պու տբ ու հիճատ մութբլաղա պէնիմ մէվթիմի սէպէ՛պ օլաճաղ տբբ...— ամանն եա Բէպ. պիմ, նէ՝ պիՁՁիբ միճաղաթ տբբ պու պէնիմ իշլն...

Մէրդումմ ֆէրեատ իլէ ԼՁՁբ. մատա պաՁՁատբ...։

Մէրդումմէնին օլ մէրթէկէ աղ. ԼԼբ դարբ դատ իսէ պիթիթին պիւ թիւն մուզայիրի օլմուշատուր, ՁՁէՁՁ. քի մէճալ ու թաղաթատան քիա. միլէն ատ՞ՁՁիշ տիր։

Սայքի եարբ պայզին օլատուզու թաղատիրատ ուզուն պիր գօլթուզ իւղէրինէ տիՁՁիւպ օթուրմուշ, վէ իքի էլինի եիպլինէ վաղ իտէրէ.ք հէմնկիբ հէմնկիբ աղլամատատ, վէ եավաշ պիր սէս իլի տախի քէնատ. քէնատ՞ՁՁ։

—Աճապա՞, պունճա սէնէՁԼբատէն պէրու ֆիրատուշ բէրատէի տիթն. տա մէսթուր դամբզ օլան մուճիպի մահճուպիկէթ հալ վէ էսրարը. բրմա քեամիլէն վաղբֆ օլատուզու հալատ, պէՁՁէ պիրատէն պիրէ մէյ. տանէ ՁԼղան մէղբիւբ ատէմ, մէղ. բիւբ ատՁՁմէն բիմ տիր...— ա. ճապա Լիսանէլ Վարթանմբ տբբ, — խայբ, մէրդում օլմասբ իհթիմալ. էէն տէկիլատիր, ՁՁինքի, մէրդում ՁՁղ կէնճ տիր, մէղբիւբ հալէբ, օ տօղմաղատան խայլիճճ սէնէՁԼբ էվ. վէԼ վուգու պուլմուշտար տբբ, — ֆիագաթ, պու ճիւմլէ իլէ տախի, ՁՁու տա վար տբբ քի, էկէրՁԼի մէր. գումուն հիՁ պիր ՁՁէյտէն խապէրի օլմուշ օլմատա իտի։ Դիլերին իսմինի տախի պիլմէմէ.քինին իգթիզա իտէր իտի, հալպու քի քէնտի նէզտիմ. ատ, մէրդումմ էպէ դատընը, պունատան եիկիրմի սէնէ էվվէլ պէ. նիմ ճինատէթիմէ իշթիրաք իմմիշ օլմասընը սէՁՁէտիքատէն պաՁՁա, պանա եաղան սէՁՁէյիպ վէ պէնի ալատաթմբզ օլմասընը տախի սէՁՁէ. տի...։

Մէրդումմ պունդարբ տիՁՁիւն. տիք.ճէ, պաղբընը սէՁՁմէկէ, վէ էլէրինի պիր պիրինէ գավուշտու. բարագ տէՁՁինմէկէ պաՁՁատբ։

—Եիկիրմի պէՁ սէնէ էվվէլքի իշլէմիշ օլատուզում պիր կիւնատ վէ պիր ճինատէթ, կիթմէն կէլբինատ պու կիւն մէյատանէ՝ ՁԼղաբն, տաղ. բուսու բէ.ք զարիպ վէ բէ՛.ք տէհ. ՁԼէթատիպ պիր հալ տիր պու, նէ՝ տիմէ.ք տիր եիկիրմի պէՁ սէնէ, տատէթա պիր տոր տիմէ.ք տիր, — տէտի մէրդումմ, — սայքի պիղղաթ քէնտիմ պիլէ ատնատմուշ իտիմ, ՁՁէՁՁէ ֆի, խաթբբմա կէլատի.ճճէ, պէն հիՁ էՁՁէ պիր ՁՁէյ եաբմա. միՁՁբմ տբբ տա, պիր ինֆիրատա ուզբատաղատանբմ տբբ կիպի կէլ. մէ.քատ տիր պանա, — ՁՁ՞ֆ, հաղբ. դաթէն հէ.յատթլու պիր հալ տիր պու, — պիղղաթ քէնտի էվատբմ նէզտինատ պիլէ միւթթէհիմ օլա. բաղ, հիճատբատան ՁՁբղաբբպ կէՁՁէրիմ էՁՁիմէ պաղմաղբզա մէճատ՞ուբ օլաճաղբմ տբբ, — պէն պու տէրատ տատանատատաճաղբմ տբբ, վէ պու տբ ու հիճատ մութբլաղա պէնիմ մէվթիմի սէպէ՛պ օլաճաղ տբբ...— ամանն եա Բէպ. պիմ, նէ՝ պիՁՁիբ միճաղաթ տբբ պու պէնիմ իշլն...

Մէրդումմ ֆէրեատ իլէ ԼՁՁբ. մատա պաՁՁատբ...։

Մէրդումմէնին օլ մէրթէկէ աղ.

աճիզնին, զաղէթայի միթէպէրէնիզին պիր նիւսխէսինէ տէրճինէ հիմնէթ պուլուրմալէրի։

Եէվմի մէզքիւրտէ, կիւզէլ սուրէթտէ, շակիրտանքն էլ հիւնէրլերի իլէ տիվարլարը տանանմըշ, վէ ելինէ էլլերի իլէ իշլէմիշ օլտուղլարը հայկական պատկերը, վէ իշլերինտէ էն կիւզէլ իշլէնմիշ օլան Մայր Հայաստան պատկերի տէրուենտէ ավիխթէ օլան Վարդ Պատրիկեան զըզ մէքթէպինտէ իճրա օլաճադ իքէն, քէսրէթի էհալիսի իհթայէ զայրի քեաֆի օլտուղունտան, ճիւմլէթէն Ս. Աստուածածին քիլիսէսինէ կիտիլիպ, միւսաֆիրէ. թէն արամնաղ օլան, վէ սապահէրսը հանդիսաւոր Ս. Պատարագ թագտիս իտէն Մէրզիֆունլու Արժ. Տ. Զենոբ քահանայ միւէսսիր պիր նութգ իրատը իլէ, իմթիհանէ պէտ օլունմուշ տուր։

Տիկէր տէֆալէր կիպի քննիչլէր էրքէք կիրուհինտէն օլմաեբզ, եինէ էրքէք քննիչլէր պու տէֆա տախի հաղբը իտի իսէ տէ, սամիուն օլուպ, պու տէֆա քննիչլէր տախի սրբի գատըն թայիֆէսինտէն վէ մէքթէպի մէզքիւր սապըղ է շակիրտանընտան իտիլէր քի, պու տա պայիսի իֆթիխարբմըզ տրը։

Քննիչ հանըմ էֆէնտիլէր տէօրթ նէֆէր օլուպ՝ պունլար, եանի Տիկին Հաճի Կիւլ Գ. Թիւրապեան, Տիկին Մարիցա Ե. Սայէպալեան, Տիկին Փէտրոնէ Ե. Դահրամանեան, վէ Տիկին Զարուհի Կ. Թիւրապեան, շակիրտանը եէկեան եէկեան թէֆթիչ իլէ, շակիրտանքն էսիլէյի նամիթէնահիյէյ իթայի ճէվապը սէվապ իլլէմէլերի պիհադրը գարինի թահսինի հուզուր օլմուշ տրը։

Շակիրտանքն իմթիհան վէրմիշ օլտուղու տէրսլէրին իճմալը։

Օրնաօրֆ թարիխի իւզրէ էրմէնիճէ միւքեմէլէ,

Ընթերցարան թէրճէմէսի։

Քրիստոնէական վարդապետութիւն։ Քերականութիւն։

Հատընտիր Գարագաշեան թէրճէմէ վէ լուծմունք։

Սրբազան պատմութիւն վէ ազգային պատմութիւն։

Աւետարանտա միւնտէրիճ առակլարքն մեկնութիւնլարը։

Թիւրքճէ Աստուածաշունչտան էրմէնիճէ օղումագ։

Թուաբանութիւն, աշխարհագրութիւն վէ երկրագունտ։

Քնիչ հանըմլարտան Տիկին Հաճի Կիւլ պիր գրթա նութգ իրատ իլէ, արզը թէշէքքիւր էյլէմիշ, վէ ըէֆիդէլերի թարաֆընտան պիլ վէքեալէ շակիրտանը թահսին, վէ խաճէկեանք տախի թէպրիք էյլէմիշ տիր։

Շակիրտանտէն Օրիորդ Փառանձեմ Սեղբոսեան, Օրիորդ Եղիսաբէթ Տ. Գ. Սէլեան, վէ Օրիորդ Մարիամ Ե. Բէհեեան վէ Վիրգինէ Ե. Կիւլպէկեան պիրէր գրթա նութգ իրատ խտէրէք, հաղբրունուն կէօղէրինտէն մէսէրրէթ տամլալարը տամլամասընը մուճիպ օլմուշլար աբր, հաղբրուն իսէ, քէմալի մէսէրրէթինտէն մէքթէպի մէզքիւր համիլերի համիլէթլու Հաճի Սերովբէ վէ Հաճի Սարգիս էֆէնտիլէր Կիւլպէկեան, կեցցէ՝ նիտալարը իլէ, շակիրտանը ալդըղամաքշար տրը։

Հէր սընըֆքն խիթամը իմթիհանընտա, ֆէթանէթլու Մ. Ադամեան էֆէնտինին թէտրիս, վէ շակիրտանքն քէմալի խահիշ իւզրէ թահսիլ իմթիշ օլտուղու Ազգային երգլէր, Արմենիկ ըիֆագաթը իլէ կիւզէլ կիւզէլ թէրէննիւմ ու թէզանին իմտիրիլէրէք, պատիի մահղուղիյէթիմիզ օլմուշ տուր։

Միւէյլիֆ, պու պապտէ հիսս իմտիկիմ շատի մէսէրրէթի թարիֆ իտէմէմ, վէ պու տա իքի ճիհէթտէն նէյէթ իմթիշ տիր, չէօյլէ քի,

Էվվէլա, մուճիպի իֆթիխար ումէսէրրէթիմ, իլք տէֆա տրը քի, ֆամիլեա թայիֆէսինտէն քննիչ սրֆաթընը հայիզ օլարադ սանատալիեի ըէմիյէլէրինտէ դուուտ իլէ, շակիրտանը իմթիհան իմթէլերի տիր քի, դաննըմա կէօրէ պու տա, Թիւրքիամզտա, իլք տէֆա օլարադ Թալասսա վուղու պուլմուշ տուր։

Սանկա, վաթանըմըզ գատրն թայիֆէսի, հէր նէ գատար սալընտա աֆիֆէ վէ սահիպէյի նամուս իսէ տէ, էօթէտէն պէրու տէֆ չալմադ ատէթլերինտէն օլուպ, վէ պէրապէրինտէ չաղբրտրգլարը մուղայիրի սատապ թիւրքիլէր, ալնա. գը մէմատհէլերի իլէ տապան տապանա զբտա իտի իսէ տէ, չի գա. յիտէ քի, պու հալտէն խապէրտար օլմաեան սէքէնէի տիյարը ալսէր, պունու կէօրտիւքլերինտէ, թահսին իմթէյէճէքլերի, վէ պիզլեր տախի ճէվապտէ մահճուպ օլմադտա իքէն, էլհամտիւլիլլահ, մէքթէպ շակիրտանը մէքթէպտէ վէ էվլերինտէ, թիւրքիյի քիւլիյէն թէրք իլէ, Ազգային երգլէր օգումադտա օլաուղլարընտան, օ ահվալը մէղմումէտէն տախի ազատէյի կէրիպան իմթէքտյիզ տիր, վէ իմթիշիզ տիր։

Խիթամը իմթիհանտէ դեղտվաճառ Դանիէլ էֆէնտի, վէ Կարապետ էֆէնտի Գօնտուրաճեան իլմ հագղընտա պիրէր գրթա նութգ իրատ իմթիշլեր տիր։

Վէ պատէհու ֆէթանէթլու Մ. Էֆէնտի Ադամեան մուխթասար պիր նութգ իրատը իլէ, շակիրտանը թէշվիգ, վէ մուալլիմ էֆէնտիլէրէ տախի արզը շիւքրանիյէթ, վէ համիսի հագղընտա տուտի պի բիյա պատ էլ իյգա, դինէթի իմթիհանէ խիթամ վէրիլմիշ տիր։

Կէրէք մուալլիմ էֆէնտիլէրէ, վէ կէրէք Մեծ. Կիւլպէկեան էֆէնտիլէրէ շիւքրանիյէթ վէ մեմնունիյէթի աղիմէմի ալէնէն թագտիմ իտէրէք, կէրչի Կիւլպէկեան էֆէնտիլէր չօգ եէրլէրէ, վէ չօգ քիմսէլէրէ խաֆի վէ ալէնի սուրէթտէ իյիլիքլէր վէ ֆազիլէթլեր իմթէքտէ իսէլէր տէ, թէրաղնին պիր կէօղիւնէ ծոյարը, վէ տիկէր կէօղիւնէ տախի մէքթէպ հագղընտա իպրաղ իտէկէլտիքլերի ֆազիլէթի դօյուպ թարթարըղմըզտա, մէքթէպին տահա աղը կէլէճէկի, վէ էկէրչի միմայիլէյհիմ էֆէնտիլէր, պիզլեր կիպի ամնէն միւշա. հէտէ իմթիշ օլտալար իտի, տէկիլ մատտի, իլլա մանէվի սուրէթտէ տախի ֆիէտայի ճան էթմէքլիկէ մէճալտը օլաճաղլարը, միւսթաղնին տէլիլ իտուկինտէն, իլա եէվմէլ գրեամէ, մէքթէպի մէզքիւրի բուզ պէ բուզ վէ սալ պէ սալ իլէրու կէօթիւրմէկէ տէվամ իմթիլերի իշլուն, էօմր ու իղպալլերի թէզայեւտինի, ճէնապը հագդտան թէմէննի իտէրիմ։

Պու սուրէթլէ իմթիհան խիթամ. վէզիր օլուպ, շակիրտան ճիւմլէթէն երդ թէրէննիւմի իլէ իլերուտ՝ վէ հաղբրուն տախի արզ ատան մէքթէպէ կիտիլիպ, Կիւլպէկեան էֆէնտիլէր թարաֆընտան պիլ վէքեալէ հէմշիրէլերի իֆֆէթլու Մ. Մարիամ հանըմ Մ. Սէլեան Տնօրէն Արժ. Տ. Գրիգոր հայրա վէ խաճէկեան էֆէնտիլերէ արզը թէշէքքիւրլէր, վէ պիլ ախէրէ էֆէնտիի միւմայիլէյհիմ պաղը բուէսայի միլէթ իլէ մաէն, միւմայիլէյհա հանըմ էֆէնտիյէ խպրաղը շիւքրանիյէթ զըմնընտա, իտտէյի վիզիթա էյլէմիշլեր տիր։

Կ. Ա. Կէ-ըէեան

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԵԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԱՑ ՀԱՅՈՑ

Եկեղեցական Միաբանութիւնը այսօր գումարելով 'ի Ժողով նկատողութեան առաւ Կրօնային ատեանէն 27 յուլիս թուով յղեալ պաշտօնագիրն՝ որով կը յայտարարէր թէ Կրօնային ատեանքն Եկեղեցականաց Հայոց Միաբանութեան կողմանէ 'ի ձեռն Ատենապետին մատուցեալ կանոնագրոյն վավերացումը իւր ձեռնհասութենէն վեր դատեց։ Ըստ այմ Միաբանութիւնը նկատելով որ առանց Պատրիարքարանի վավերացման չպիտի կարենայ ձեռնամուխ լինել 'ի գործ, որոշեց որ սպասէ մինչեւ ցլուծումն պատրիարքական խնդրոյն։ Հետեւաբար հարկ դատեց որ իրաց արդիւնքը պաշտօնապէս հաղորդէ հասարակութեան 'ի ձեռն լրագրաց։

Ատենադպիր Ատենապետ
Ե. Վ. Գ. Խորէն Արքեպիսկ.
Արշարունի

1882 յուլիս 31
յԱզգ. Մատենադարանի
Դարանիոյ

ՄԻՒՀԻՄՄ ԻԼԱՆ

Օ ԼԻՒՆԷԹ Տ'ՕՐ

Սէլէթը ճէրրահիյէ, կէօզլիւբ, կէօզէ վէ կէօրմէէ տայիր ալէթլար, վէ էտէվաթը սայիրէ մաղազասը

Ի-Ռուանդոլու Պուլէ-Դ-Բոսսուանդ, Շեյխ էլ Իսլամ խանընը ալրընդա Ն. 6

Պալէատէ պէկեան օլունան իտմ իլէ, պու ակֆա միւճէտտէն պիր մաղազա քիւշատ իմմիշ օլտուղումուզու հիւրմէթլու էհալիյէ էլան իտէրիզ։ Մէզքիւր մաղազամըզտա էտէվաթը ճէրրահիյէ, մեսէլա, հէքիմլէրին իսթիմալ իմթիհանլերի չիղտան տէրսունինտէ ալէթթար, գաբզ պաղլարը, լոսթի քտէն մատմուլ հէր նէվ էտէվաթ, վէ տէլիեաթը ճէրրահիյէ իճրասը իշին թէշրիհ ալէթթարը պուլունմադտա օլուպ, ճիւմլէսի տէ էնտոն իճատլարըն տոռէլերինէ թամամիլ ան իյմալ օլունմուշ, վէ էվլիօրանքն պիրլիք խասթախանէլերինտէ մէշհուրի ատթրպպա թարաֆընտան իսթիմալ օլունան ճինսլերէն պուլունմուշ տուրլար. մաղազամըզտա տուլումը թապիլիեէ տայիր ալէթթար, վէ էն զիեատէ լիզումի օլան էլէքթրիք մաքինալարը, հավաեք պօշատան մաքինա, Վոլթա վէ Պիւնսէն բիւլերի վէ սայիրէ տախի մէվճուտ օլտուղու կիպի, կէօզէ վէ պաղմանա տայիր ալէթլար, վէ բրանլար թանզիմի իշին հէր նէվ միւհէնտիսլիք էտէվաթը տախի պուլունմադտա, վէ քեռֆէսի տէ Էվրօբանքն էն մէշհուր ֆապրիգալարընտան չըզմըշ օլտուղլարը հայտէ, էհվէն ֆիեաթլար իլէ ֆիրուխթ օլունմադտա տուրլար։ Մէմալիքի էճնէպիյէ իշին սիբարըշար դապուլ օլունուպ, միշթէրիլէրին եղհէր ճիհէթ մէմնուն զալմալարընա զայրէթ օլունտուր։

Պօզուլմուշ օլան ալէթթար տախի թաամիր իտիլիր։

Սարա, վէ նէվրօզ, վէ սինիր խասթալարզլարընա միւպթէլա օլանլարա, Բարիսատ ալընիւ Վակրամտա 29 Ռուէրօլու խանէտէ մուզիմ ատզտոր Թ. Ալպէրին թէրթիպ իմմիշ օլտուղու, վէ ումումէն թանրըմըշ, վէ հէր քէսին թահսին ու թէհայիրինէ մազհար օլմուշ պուլունան ուսուլու ճէսիտի թէտաւիյի թավսիյէ իտէրիզ։

Միւմայիլէյհէ միւրաճաաթ իտէն խասթալարտան պիր չօղու, սապըլմագտան արթըգ դաթի իւմիտ իմմիշ օլտուղլարը հայտէ, իշպու ուսուլու ճէսիտա սահէսինտէ իտտէր սըհհէթ իտէպրիմիշլէր տիր։ Խասթալըզրն նէ սուրէթտէ օլտուղու թաֆսիլէն պիլտիրիլմիկի հայտէ, լաղամ կէլէն բէյէթա կէօնտէրիլիր. Բրօֆէսսէօր Միւսիւ Թ. Ալպէր վիզիթա պէտէլինին, խասթանքն ֆայիտէ կէօրմէսինտէն սոնրա ա տիզ իտէր։

PROF. TH. ALBERT
29 AVENUE DE WAGRAM 29 PARIS

ՃԷԶԱ. ԳԱՆՈՒՆՆԱՄԷՑԻ ՀԻՒՄԱՆՈՒՆՈՒ ՏՈՒՐ

ՍՈՒՐԷԹԻ ԽԱԹԹԸ ՀԻՒՄԱՆՈՒՆ

ՄՈՒՃԻՊԻՆՃԷ ԱՄԷԼ. ՕԼՈՒՆԱ

ՄՈՒԳԱՏՏԷՄԷ

ՊԻՐԻՆՃԻ ՖԱՍԼ

ԱԼԷԼ ՈՒՄՈՒՄ ՃԻՒՐՄ ՈՒ ՃԷԶԱԼԱՐԸՆ ՄԷՐԱԹԻՊ ՎԷ ՏԷՐԷՃԱԹՔՅԼԱ

ՊԱԶԸ ՈՒՍՈՒԼԻ ՈՒՄՈՒՄԻԹՅԵԼ ՊԷՆԱՆԸՆՏԱ ՏՐԸ։

---

1. Մատտէ. Տօղրուտան տօղրուեա, հիւքիւմէթ ալէյհինէ վուղուպուլան ճէրայիմին իճրայի միւճաղմէթ, տէվլէթէ այիտ օլտուղու կիպի, պիր շախս ալէյհինտէ վուղուպուլան ճէրայիմին, տայիրի ումումիյէթի իմալ կէլէմէսի ճիհէթի տախի, քէղալէք տէվլէթէ այիտ օլտուղունտան, թայէին վէ իճրասը, շէրան էմրի էվվէլի իւլ էմրէ (էն ուլու էմրի) այիտ օլան թաղիրին թայէնի տէրէճաթը տախի, իշպու գանունամէ միմէքֆիլ վէ միմէղամին օլուպ, անճագ, հէր հալտէ շէրան մուայէն օլան հուդուդու շախսիյէթէ խալել կէլմէմէսէճէք տիր.

2. Գանունէն միճաղաթ օլունան ճէրայիմ, իւչ նէվի տիր. պիրինճիսի ճինայէթ, իքինճիսի ճիւնհա, իւչունճիսիս դաղահաթ տրը։

3. Ճինայէթ, միճաղաթը թէրհիպկիյէէի (գօղդութմագ) իսթիղլամ իտէն էֆալտրը. միճաղաթը թէրհիպկիյէ գաթլ, վէ մահէթ թէշրիր միւէպպէտէն եա մուվաղդաթէն քիւրէկէ գօնմագ վէ գալէապէնտ օլմագ մատտէլերինէ, նէֆֆի էպէտ, վէ միւէպպէտէն բիւթպէ վէ մէճմուրիյէթտէն մահրումիյէթի, վէ հուդուդու մէսէնիյէտէն իսգաթ մատտէլերի տիր։

4. Ճիւնհա, միւճաղաթը թէէտիպկիյէէի միւսթէլզիմ օլան էֆալտրը։ Միճաղաթը թէէտիպկիյէ, պիր հաֆթատան զիեատէ հապս, վէ մուվաղդաթէն նէֆֆի, վէ մէճմուրիյէթտէն թարտ, վէ ճէզայի նադտի մատտէլերի տիր։

5. Դաղահաթ, մուամէլէյի թէքտիրիյէէի իսթիղլամ իտէն էֆալ վէ հալաքաթ տրը։ Մուամէլէյի թէքտիրիյէ, եիկիրմի տէօրթ սատթատան պիր հաֆթաեա դատար հապս, վէ նիհայէթ եիւզ զուրուշա գատար միճաղաթը նադտիյէ տիր։

6. Գանունէն թայէին իյլէտիկի եերլերտէ, իշպու ճէզալար, պաղէն եայընը, վէ պաղէն պէրապէր օլարադ հիւքմ վէ իճրա օլունուր։

7. Նէֆֆի մուվաղդաթ, վէ հապս, վէ մուվաղդաթ գալէապէնալիք, վէ նէֆֆի, վէ հապս ճէզալարընը կէօրմէքտէ օլանլարըն միւատէթի ճէզայիյէլերի իշին պիր ճինայէթ, վէ եա ճիւնհա վէ դաղահաթլարը վուղուպ պուլուր, վէ իշպու հարէքէթլերի, մուգատտէմ իշլէտիքլերի ճինայէթ, վէ ճիւնհա, վէ դաղահաթտան խաֆիֆ, վէ եախսա օլ ճինատէն, վէ եա տահա շէտիտ օլուպ տա, պունլար հաղընտա գանունէն մուայէն օլան ճէզատտի մահտուտ օլուր իսէ, թէմամը, վէ տէրէճաթը միթէֆավիթեէ (զբատ) միւնգասէմ պուլունուր իսէ, էն աշաղը տէրէճէսի, միւատէթի մահրիմէյի պադբյեէլերինէ ինգըղասընտան իթիպարէն իճրա դըլընճաճադ տրը։ Վէ միւէպպէտէն մէնֆի պուլունանլարը, քէղալէք մահրիմիյեէթլերի էտասընտա, ճիւնհա, վէ դաղահաթա, վէ եախսա մուվաղդաթ ճէզաեը միւսթէլզիմ պիր ճինայէթէ միւթէճասիր օլտուղլարը հալտէ, մահրիմ օլտուղլարը ճէզա, հէրնէ նէվտէն օլուր իսէ օլսուն, տէվլէթտը, վէ թաղմինաթ, վէ սայիրէ, պիրլիքտէ օլարադ հիւքմ օլունտուղու հալտէ, էվվէլ պէ էվվէլ, էմվալը մէսրուդա, վէ թաղմինաթ թահսիլ օլունուր։

11. Ճէզայի նադտի, վէ իսթիրատաը էմվալը մէսրուդա, վէ թաղմինաթ, վէ կիւզէլմէ, վէ մէսարիֆի սայիրէէ տայիր թանզիմ օլունան իլամաթը գանունիյէ, մահրիմուն իմթինաի թաղտիրինտէ, հապս վէ թաղեիդլէ թէնֆիզ օլունուր։

12. Ճինայէթ վէ ճիւնհաեա միւթաալլիգ մէվատտէ, մէէմուրինի դաղթիյէ թարաֆընտան կէօղ հապսինէ ալընմագ, վէ ճէզայի նադտի թէրթիպ օլունմագ, վէ վուդուտ ճինայէթի վէ ճիւնհա իլէ հապս օլան էմվալը, վէ եա ճինայէթ վէ ճիւնհանրն, իճրասընտա միւսթամէլ օլմուշ վէ եախսա իսթիմալ օլունմադ իւզրէ պուլունմուշ օլան էշեաեը, պէլ խասսէ զապթ իյլէմէք ճէզալարը տախի միւշթերիքլէն, հիւքմ ու թէրթիպ օլունապիլիր։

13. Տէվլէթին, եա տախլէն, եա խարիճէն տայիշինի իմալ իտմէճէք ճինայէթ վէ ճիւնհաեա ճիւրմի իմմիշ օլան եէխսա, գանունէն թայէին օլունճաճադ միւատէթի ճէզայիյէսինի թէքմիլ իմթալքտէն սոնրա, մութլագա զապթիյէ նէզարէթի ալթընտա պուլունուր։

14. Զապթիյէ նէզարէթի ալթընտա պուլունմադ, տէվլէթին թայէին իտէճէկի մահէլլէրտէ իգամէթ իտէմէմէք, վէ իգամէթ իտէճէկի մահէլլի, վէ օրաեա կիտինճէ. եէաք կէչէճէկի եէրլերի, քէնտի թայէին վէ պէճան իտէրէք, եօյ թէրքերլեսինէ օլ վէճէնէ իշարէթ դըլընմագ, վէ օլ մահէլլէ վիրատինտէ, Երիվրմի ատօրթ ատաթ զարֆընտա, վիրատինի հիւքմէ.

Վազքթը վերջին մալիսմթա կէօրէ, Սուէիշ գանալընդն թահթը հիմանէլի տիէլիեէ ալընմասընա գարբը գաթի վերիմիշ օլմաղա, գարարկիր օլան մէվատանը իճրասը Թարթ-Սաեիտէ, վէ եախօտ Իսկենտէրիեէ, ալթը տէվլէթլէր մարախասարընտան միւրէքքէպ օլարաք թէշքիլ օլունանաք պիր գոմիսիոնա իհտալէ օլունանաք իմիշ։

Մէղքիւր գոմիսիոնտա տէվլէթի ալեէ թարաֆընտան Տիրավէր բաշա հաղրէթլէրի պուլունանաղը բիվանէթ օլունուեօր։

—

Վիւքէլի ֆիխամ հաղարաթը ճումաա կիւնիւ սէրաեբ Հիւմահունա, թահթը բիեասէթի հազրէթի Բաշիշահիտէ ապաը մէճլիս իլէմիշլէր, վէ սապահա գատար մի գաքէրթա տէվամ օլունմուշ արը։

—

Տիւնքի կիւն արէֆէ օրմաղ միւնասիպէթիլէ, Պաղը Ալի վէ պաղը տէվանիր թաթիլ օլունաուզու միսիլլու, պայրամընդն իշ կիւնիւ տէ տէվանիրի Ալիեէ թաթիլ օլունանաք իմիշ։

—

Եէմէն վալիսի վէ գոմանտանը Իղղէթ բաշա հաղրէթլէրի մէղուսունդն Տէրսաատէթէ կէլմիշ արը։

—

Պաղը էշեա, վէ էաէվաթ, վէ զապիթաթ ասքէրիեէյի համիլլն Եէմենէն Հաբէշէթ իթմիշ օլան Ավշթրիա-Լէյտ գումրանեասը վարօրլարընտան պիրի, Սուէիշ վէ Իսկենտէրիեէ թալիղլէրէ էվվէլքի կիւն Տէրսաատէթէ կէլմիշ արը։

—

Կէչէն հաֆթա Դալաթատա վուղու պուրան եանիքընտա պիր նէֆէր թայիֆէյի ասքէրի լէ, տիկէր իշ էրքէք վէ պիր գատըն ալէվ իշնանտ գալաբ վէֆաթ իթմիշլէր արը։

(Լ. Թ.-ուէ)

—

Խիւտավէրտիղատ Ցովսէփ պէյին թէշրիհի պու քէրրէ մէքթէպի Իրզպիեէտ խիթամ պուլմուշ, վէ միթէվէֆտի միւտարիսլէրին մորֆինատէն միթիլէսիրէն վէֆաթ իթմիշ օլուսունա հէքիմլէրճէ դանատթ հասրլ օլմուշ արը, շէօյլէ, գալընբաղ շիրինկա խաիլէն մահէլլատ իշ կրամ մորֆին պուլունմուշ արը։ Պու գատար մորֆին իսթիր ատամը էօլտիրմէկէ քեֆֆի իմիշ։

Միւտարիսլէյհին թէշրիհինի իճրասընդն Թաղիպլէր իրի եիւզ սէքսէն լիրա մէսարիֆ կիթարիկինի, վէ պու աղչէ նէ միթէվէֆֆանընդն վէրէսէսի, վէ նէ տէ Պէյօղլու միւատարի ուսմանլիկի թարաֆընտան վերիմտիկինտէն, թանզիմ օլունան բարբօրթնուն իթա օլունմասաղընդն պէհան խիեօրլար իմիշ։

—

Ֆէնէր Բում մէքթէպի միւտիրի օլուպ, պունտան ադտմ Դուատու Շէրիֆէ կիթմիշ օլան արշիմանարիտ Կրէկուար Բալամա պու քէրրէ Տէրսաատէթէ ավտէթ իլէմիշ արը։

—

Իթալիա տէվլէթինին Տէրսաատէթ վիս-ղոնսոլոսու իրէն, տիրէն բիւթպէսինին թէրֆիիլէ Սէլանիկէ նադլ իտիլմիշ օլան Մ. Սէրրա ճիւմաա կիւնիւ մահէլլի մէմուրիյէթի ճէտիտէսինէ միթէվէճճիհէն հարէքէթ իլէմիշ արը։

—

Բում բաթրիղխանէսի, Պրուսա մէթրօբօլիտի Նիղոտէմ Լֆէնտիյի Էկզարք սբֆամթը յա Այնօրոսա կէօնտէրմիշ արը։

Միւտարիսյհ Այնօրոսուն տօղրուատան տօղրուեա բաթրիղխանէնէ թաղի օլան մանասթիրլարընը թէֆթիշ ու մուայէնէնէ մէմուր օլմուշ արը։

ԻԼԱՆԱԹ

ԻՌՕԿԻԻՏԱՐՏԱ ՎԱԳՐ ԱՄԷՐԻԴԱՆ ՄԷՔԹԷՊԻ

Պու մէմլէքէթտէ գբզլարընդն ալի ատբէճէտէ թալիմ ու թէրպիյէսի իշլն հէր նէվ սուհուլէթի օլան իշպու մէքթէպ սեպ։ 3/15տէ թէքրար քիշատ օլունանաք տբը։

Մէքթէպին բէսմի լիսանը Ինկիլիզճէ իսթ տէ, էհլիլէթլի մուալիմլէր մարիֆէթիյլէ էրմէնիճէ, Ֆրանսըղճա վէ սայիր լիսանլար տալիմ թէտրիս օլունուր։

Մէքթէպէ շայիրտ վերմէք իսթէէնլէր մէքթէպին քիշատընտան էվվէլ մէքթէպ միւտիրինէ միւրաճաաթ իթմէլի արիլէր։

Մէքթէպ իճրէթի հէր միւտէթին իսլիհատընտա բէշինէն թէէարիսէ օլունմալը տբը։

Կիճէլի կիւնտիւզիւ շայիրտէր սէնէտէ 30 լիրա, եանի 12 լիրա, սեպտեմբերտէ 9 լիրա յունվարտա վէ 9 լիրա Զատիկտէ թէէարիսէ իթմէլի արիլէր։

Կիճէլի կիւնտիւզիւ օրմանբոյտա էօյլէ վագթը թատմարընը մէքթէպտէ իտէն շայիրտէր սէնէտէ 8 լիրա, եանի 3 լիրա սեպտեմբերտէ, 3 լիրա յունվարտա, վէ իրի լիրա Զատիկտէ թէէարիսէ իթմէլի արիլէր։

Էօյլէ թատմարընը մէքթէպտէ իթմէլէն շայիրտէր պալէտտէ մէղքիւր մեպղաղարընը նէսֆընը թէէարիսէ իթմէլի արիլէր։

Փեեանօ ատբոի արմոդ իսթէլէնիլէր սէնէտէ 8 լիրա, եանի 3 լիրա սեպտեմբերտէ 3 լիրա յունվարտա վէ 2 լիրա Զատիկտէ զիյատէ թէէարիսէ իթմէլի արիլէր։

3—12

ՄՈՒՍՑԷՆԷՑԻ ԽԱՍԹԷԿԵԱՆ

ՏՕՔԹԷՕՐ ՇՈՒԱՐՑ

Էօյլեան, էօյլ սանա ալբ. սարդ կէ էարար

40-Պիւյիւք Հէնտէք սօղաղը-40

Տօքթէօրիւ միւմարիէյհին գապինէսինտէ, հէր նէվի հավա պօշալարը, վէ նէֆէս եօլարընա էնվայը էճզա պուխարլարը իֆլէմէկէ մախսուս ալէթլէր մէվճուտ օլուպ, ագ ճիկէր վէ պօղազ վէ պուրուն խասթալըղլարընա խուսուսի օլարաք պաղարղը կիպի, էլէքթրիք ալէթլէրիյլէ իճրա օլունան հէր նէվի թէտավիի եարան էսկի կէօրիւզ վէ նէղլէ, վէ պօղմանա էօքսիրիւք, վէ տիֆթէրի վէ եէլ վէ սինիր խասթալըղլարը, վէ քէօթրիսիւք վէ սարա կիպի իլէթլէրին թապիպի խուսուսիսի տիր։

Քէղա, կիզլի խասթալըղլար, զայիֆլիք վէ զայրիհիմ։

Իւսկիւտար չարշուսընտա, Դարաճա-Ահմէտ ճատտէսինտէ 151 նումէրօլու Արբաճը խանը դահվէճիսի ուստա Սարգիս նամ քիմէսնէ, պաշը քէլ օլանլարընդն թէտավիսինի հէր վէճճ իլէ տէրիւհտէ իյէ։ Քէնտիսինէ միւրաճաաթ իյլէէնէրի, կէրէք իճրայի թէրթիպինճէ վէ կէրէք էհվէնիյէթճէ մէճմուան ղրլաճաղընը իյան իտէր։

Պուլղար տաղը մատէնի հասրլարթընտան օլուպ, պին աեար հիսապագրա թէսիմ օլունմաղ շարթյա չէնի բուսուլասը մուճիպինճէ միւզաքիտէ չըդարբըմըշ օլան կիւմիշին պէհէր եէնի տիրհէմի օթուզ պիր պուչուգ բարատա, վէ ալթունուն օն տէօրթ զուրուշտա թալիպի էօհտէսինտէ թէզարբուր իթմիշ, վէ չէհրի աղօրթօսուն տօզուզունճու բաղար իրթէսի կիւնիւ սատթ ալթրատան օնա գատար գարարը գաթիսի վէրիրէրէք իճրայի ֆիրուխթի մուգարրէր պուլունմուշ օլմաղլա, դամմըյա թալիպ օլանլարընդն եէվմի մէղիւրատ Օրման վէ Մէսատին մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի իյան օլունուր։

31 Թէմմուզ 98

Արղընի մատէնի հիմահունու ամպարլարընտա մէվճուտ օլան նիւհասը խամտան, իրի միլեոն ղբյեէսինին, պիլմիւզայիտ թէզարբուր իտէճէք էսմանը, լիրայի օսմանի եիւզ ղբ. հիսապիյլէ բէշինան թէէարիսէ ու իյֆա օլունմաղ իւզրէ, ֆիրուխթի մուգարրէր օլունուզունան, մէղբիւր իրի միլեոն ղբյեէ խամ պաղարընդն իշթիրասընտա թալիպ օլանլարընդն, թարիխի իյանատէն իթիպարէն տօղսան պիր կիւն միւրուրինէ տէկին, Տէրսաատէթատէ թիճարէթ վէ զիրաաթ վէ օրման վէ մէտատին նէզարէթի մուհասէպէնի ումումիէսինէմիւրաճաաթ իյլէմէսի իյան օլունուր։

Սէնէ 98 հաղիրան 21

ԲՕԼ ՏԸ ԴՕԴ

ԿԻՒՍԹԱՎ

ԹԱՐԴՄԱՆԵԱՑ

Սեդրաք Խ. Քի-ըՀՆԷՆ

Սայն զուարճալի վիպասանութիւնը որ Բօլ ալ Դօզի նշանաւոր դարձերէն մին է, հեղինեակ թերթատ թերթ պիտի հրատարակուի. մին մի թերթին դինն է 30 փարայ։ Կէդրոնատեղին է Ց. Զինճիրճիեան գրատունը Մահմուտ-փաշա վաղց թիւ 239։

ՄՈՒՀԻՄ ԻԼԱՆ

Մ. ժ. Տ. Ծանէթթօնուն պանդա վէ մուամէլաթը սարրաֆիեէ մաղազասը։

Սահիպ լիզա միւհթէրեմ էհալիեէ, վէ քէնտի պիր չօգ միւշթերիլէրինէ իլան իտէր քի, Սըրպիանընդն 1881 սէնէսի, վէ 3% ֆաեիզի իսթիդրազը թահվիլաթընդն քէշիտէսի իշպու օգոստ. 14տէ վուզուս պուլաճաղ վէ 150 պիլէթ իգրամիյէ գազանաճաղլար տբը։

Պիհեիբ Իդրամիճէլէր, 100,000 · 90,000 · 80,000· 60,000 ֆրանգ վէ զայրիհիմ։

Պու թահվիլաթընդն պէտէլի, Սըրպիա տէվլէթինին պիւտճէսինէ գիմարիտաթ իլէ թէէմին գելընմբզ օլտուզունան, թահթը թէէմինէ պուլունտուգլարը կիպի, էլլի սենէտէ, սենէտէ 5 քէշիտէ վուզուս պուլարաղ, թէէարիսէ օլունաճաղ տբրլար։

Պու պիլէթլէրտէն ալմաղ իսթէէնլէր Դալաթատա Գոմիսիոն խանընտա նիւմէրօ 8, Մ. ժ. Տ. Ծանէթթօնուն մաղազասընա միւրաճաաթ իթմէլի արիլէր։

Օգոստ. 16ընտա տախի, Ավթրիանընդն 1881 սէնէսի Պուդէ Դիէ իսթիղրազը թահվիլաթընդն բիանգօսու վուզուս պուլաճաղ օլուպ, պու թահվիլաթ տա այնի տէրէճէտէ սաղլամ տբրլար։

Համպարկ բէյանգօսունուն իւշիւնճիւ դբսբմ քէշիտէլէրինէ թարաֆըմըզտան սատթըմբզ օլան պիլէթլէրտէն աթիտէքի նիւմէրօլարա իսաապէթ իթմիշ օլուզունան համիլլէրի կէլիպ ադճէլէրինի ալմաղա տավէթ օլունուրլար։

Նումէրօ 15012· 33821· 33823· 36101· 36106· 36191· 36214· 37562· 37570· 37584· 37586· 37595· 41066· 41076· 68932· 69249· 77324· 80005· 80026· 80066· 85153·

Վէ Աւօստոս 11/23տէ տախի Համպարկին տէօրտիւնճիւ քէշիտէսի վուզուս պուլաճաղընընդ բաղդէթլու միւշթէրիլէրիմիզէ պիլէթլերի թէսլիմէ հաղըր օլուպ վագթընտա ալմալարընը իշար իտէրիզ։

Դալաթատա Գոմիսիոն խանընդն գարշըսընտա Ն. 9

Սարրաֆ

Ղ. Փ. Զէքուրեան

թէ խապէր վիրմէկէ, վէ օրատան տիկէր պիր թարաֆա կիտէճէք օլտուղու հալտէ, իւչ կիւն էվվէլ հիւքիմէթէ իհպար իտիպ, միւճէտտէտէն եօլ թէզքէրէսի ալմադա մէճբուրէ օլմաղ խուսուսլարընդն իսպարէթ օլուպ, չէրայիթի մէղքիւրէճէ բիայէթ իթմէտիկի սուրէթտէ, օլ քիմսէ, պիր սէնէտէն զինատտէ օլմամաղ իւզրէ, հոպա էլ միճաղաթ օլունուր. վէ դանուսնէն լաղըմ կէլմէտիքճէ, հիչ քիմսէ զաղթկյեէ նէզարէթի ալթընա այրնմաղ։

15. Հէր ճինայէթ վէ ճիւնհա, վէ գապահարընդն, թարաֆը հիւքիմէթտէն զահիրէ իհրաճ օլունտուզու, վէ եա միւտատիսի զուհուր իյլէտիկի դէմանտէ, մէրի օլան դանուն վէ նիզամ իլէ թէէարիսի իճրա օլունուպ, մուտիսիէր օլան դանուն իլէ միճաղաթը իճրա օլունմամաղ։

ԻՔԻՆՃԻ ՖԱՍԼ.

ճինայէթ մախսուս ալան ճեղաբընդն ինֆորմասիոնը գեհանընտա տբը։

16. Իտամ (էօլիւմ ճեղասը), զիյրտէ մուհարրէր օլան մէվատտէ թայէին օլունան ճինայէթլէր ասհաղը հադդընտա ճարի տիր։ Պու ճեղաեա միւսթահադդ օլաճաղ ճանիհին, ճինայէթին սիւլութինի վէ հիւքմինիւ հալի, պալէսը թուղրայի զարա իլէ միւվէչչահ օլարաք՝ սատբը օլան էմրի Սալի, եվվէլ էմիրտէ, մէյատանը սիեասէթտէ, ալէնէն դբրատթ օլունմատըդճա, օլ ճանի, դամլ օլունմաղ։

17. Մաղթուլուն ճէսէտի, վէրէսէսի օլմատրբր հալտէ, մէնասուպ օլտուզու միլլէթի մատրիֆէթլէյլէ տէֆն իթտիրիլիր։

18. Իտամ ճեղասընա միւսթահադդ օլան դարը համիլէ, օլտուզունու լէտէլ իֆատտ, համիլ թահադդուդ, վէ քէսպի սիւլութ էյլէտիկի թադտիրտտ, ճեղասը, վաղը համլ իթտիրտէն սոնրա իճրա օլունուր։

19. Ֆիւրէք, սեադլարընտա տէմիր օլտուղու հալտէ, խրամանը շագատտ (ճեղաճա) գուլանընմադտրը։ Ֆիւրէք ճեղասընա միւսթահադդ օլան չախս հադդընտա, թէշհիր ուսուլի տախի իճրա օլունուր. շէօյլէ քի, ճեղայէ հիւքմ իտէն տիվան մաղպամասընդն պիր խիլաասը, զայէմ գալը հրուֆ իլէ եաղընը, միճաղաթ օլունաճաղ չախս, պուլունտուղու չէհիրտէ, պիր մէյատանա, վէ եա մէմէրրի նաս օլան պիր մահէլլէ կէօթիւրիւլիւպ, իշ պու իսիլատա կէօքսինէ գոնուլարաղ, էքի սատթ օրատտա թէվղրգի, վէ խալգա իրատ օլունտուգտան սոնրա, տեադլարընա տէմիր գոնուլարաղ, մահէլլի միճաղաթընա կէօնտէրիլիր։ Ան սէբիպ եաչընտան ա. չաղը օլան, վէ եէթմիշ եաչընտան զիեատտ պուլունան ասհաղը ճինայէթ, իշպու թէշհիր գատտէսինտէն մուաֆ թութուլուր։

Ցիյ 7 զիլհիճճէ, սէնէ 1278։

ՁԷՅԼ

«Էհլի Իսլամտէն, իլէմա, վէ մէշայիխ, վէ խութապա, վէ էյիմմէ (իմամլար) իլէ, միլլի սայրէտտէն սրֆամթը բուհանիյէսի օլանլար, թէշհիր գատտէսինտէն մուաֆ վէ միսթէտնա թութուլուր։

20. Միւէտպէտէն քիւրէք, պատէթ թէշհիր, տէվլէթճէ թայէին օլունաճաղ մահէլլէրտէ, ճանիհին տեադլարընտա տէմիր օրարաղ, իլա վէֆաթիհի, խրամանը շաղատա խմիխատամ օլունմասը արը։

21. Մուվաղդաթ քիւրէք, քէզալիք, պատէթ թէշհիր, տէվլէթին թայէին իտէճէկի եէրլէրտէ, իշ սէնէտէն օն պէշ սէնէեէ դատտար թիմուր-պէնտ օլարաք, խրամանը շագատա դուլանմադ արը. ֆաղաթ, պէշ սէնէտէն աշաղը օլան քիւրէք ճեղասը, մահէլլէրինտէ տատիի իճրա օլունադիր։

22. Իտամ վէ թէշհիր ճեղալարը, սահիպ ճինայէթին, միւթալիդ օլտուզու տին ու մէղհէպին, էյիտամը մախսուսէսինտէ իճրա օլունմադ։

23. Միւէտպէտա գալէտպէնտիք, տէվլէթճէ թայէին օլունան գալէտպարընդն պիրինտէ, միւճրիմին, եա վէֆաթիհի, մահպուսէն թէվղրգի օլունմասը արը։

24. Մուվաղդաթէն գալէտպէնտիք, քէզալիք, տէվլէթճէ թայէին օլունան գալէտպարընդն պիրինտէ, իշ սէնէտէն օն պէշ սէնէեէ գատտար, մահպուսէն թէվղրգի օլունմադ արը։

25. Գալէտպէնտիք, հապս իլէ ֆէֆի ճեղալարընը ճամի պիր ճեղա օլուպ, գալէտպէնտ օլան չախս, զապթիյէտ նիզամթընդն ճեվազ վիրմէկի տէրէճէտտ, տախիլ վէ խարիճի գալէտտա պուլունանլար իլէ մուխատիրէ խտէպիլիր։

26. Մուվաղդաթ քիւրէք վէ գալէտպէտիք ճեղալարը, թանզիմ օլունաճաղ իլամ վէ մաղպամասընդն թատտիղը կիւնիւնտէն իթիպար օլունուր։

27. Մուվաղդաթ քիւրէկէ վաղ օլունաճաղ, վէ եախօտ գալէտպէնտ օլաճաղ էշխաս, միւտէթի ճեղալարը զարֆընտա, մուամէլաթը ատիյէյի զաթիյէտէն սաղլթ օլաճաղլարընտան, միւտէթի մուայէնէյի մեդրիւրէ զարֆընտա, քէնտի էմվալ ու էմլարինի իտարէ

ՍԱՐՐԱՖԻԵԼ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՕՍԱԼԱՐՕ

Բարիս, 12 օգոստոս

Ֆրանսըզ ֆոնտոսու 3%	82 35
» » 5%	115 40
Էսհամը Ռումումիէ այլլարը	11-35
» » գարանտը	11-80
1865 Իսթիդրազը	76-
1869 »	-
1873 »	57-
Բուսմէլի չըմէնտը. Թահվիլա.	52-25
Օսմանլը Պանգասը	722-50
Դրէսդի Լիոնէ	635-
Բաս ֆոնտոսու 5% (1877	-
Բուսիանընդն Շարք իսթիդրազը	-
Իթալիա ֆոնտոսու	87-75
Մըսրը իսթիդ. պիրլէյմիշ	278-74
Իսբանեա խարիճի իսթիդրազը	27-7/8
Դամպիս Լոնտրա իւզէրինէ	25-18

Բարիս, (Պուլվար) 4 օգոստոս

Ֆրանսըզ ֆոնտոսու 5%	-
Էսհամը Ռումումիէ	-

Լոնտրա 12 օգոստոս

Ինկիլիզ ֆոնտոսիտի	99-3/4
Էսհամը Ռումումիէ այլլարը	11-
» » գարանտը	11-5/8
1865 Իսթիդրազը	13-1/4
1869 »	12-1/4
1871 »	61-1/2
1872 (Գոնսոլ Թէճզոր)	22-1/2
1873 »	11-1/4
Տէվլէթի Ալիէնին 1877 իսթ.	70-1/4
Օսմանլը Պանգասը	18-3/4
Բուսիա իսթիդրազը 1873	82-1/4
Մըսրը իսթիդրազը պիրլէյմիշ	34-1/2
» իսթիհգազը (չըմէնտը.)	31-
Տարբա սանիկ	57-
Մըսրընը Բօյլիտ իսթիդրազը	77-1/4
1877 Մաճարիսթան էսհամը	100-1/2
Դամպիս Բարիզ	-

Վիէննա, 12 օգոստոս

Լոնտրա իւզէրինէ գամպիա	119-95
Բուսէլի տէմիր եօլ թահվիլաթը	24-20

ԳԱԼԱԹԱ ՖՕՐՕՍԱԸ

Էսհ. Ռումումիյէ 31 ագստ. գր.	12-4
» » օգոստ. 2 ոպհ. աչ.	12-18
» » Լեն եիւքսէք	-
» » Լեն աշաղը	-
» » Սաաթ 5 տէ	12-21
1865 Իսթիդ. (Մուքօն) 6% ֆ.	-
1865 » » 6% ֆ.	68-
1869 » (Բինար) 6% ֆ.	62-
1872 » (Գոնսոլ Թրէզոր	-
1873 » (Բինար) 6% ֆ.	57-
Բուսմէլի չըմէնտրֆէր	51-1/4
Մըսրը իսթիդրազը պիրլէյմիշ	61-20/40
Բէյրոր դուրուշ	-
Հէվալէսիզ »	-
Ագչէ ֆայիզ %	-

ԱԳՏԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Դրէսդի ժէնէրալ 6%	6-10
Մոսքէք ժէն 6%	5- 5
Իսթանպոլ Պանգասը	8-30
Մոսքէք Օթօման	3-55
Թրամվայ 5%	3-35
Լավրիօմ (մատէն)	-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՐԻԱԶԱՍԸ

Օսմանլը վիրասը 100 ղրշտան	Ղ. Փ.
Ինկիլիզ վիրասը	110-
Ֆրանսըզ ալթունու	87-30
Բօլ	90-10
Դրիմից ալթունու	51-15
Պէեազ մէհիտիյէ	108- 6
Մէթալիք	206-
Պէշիք	210-
Ալթընըզ	126-10
Պազըր	700-
Գարպոն գայիմէսի գարիք	9- 8

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Լեն եիւքսէք	1080-
Լեն աշաղը	1080-
Սաաթ 5 տէ	1080-